

արդիլած. եւ որովհետեւ Հայք շատ բարեկեցիկ էին, «Տնկայական կողպուտի ծրագիր մըն է, ինչպէս նաեւ վերջնական հարուած մը ցեղը ջնջելու»: Երկաթուղին ահագին թուով թշուառներ կը բերէր Հալէպ, հազարներով ալ հետիոտս կու գային: Օգոստոս 1է վեր հասած էին 20.000 հոգի, եւ մեծ մասը գէպի Գամասկոս-Համա կը քշուէին (— այս միջոցին —), քիչերուն թոյլ կը տրուէր քաղաքը մնալ: Ամէնքը ճամբան ամէն կարգի խժոժութեանց ենթարկուած էին, եւ՝ ի բաց առեալ Այնթապի տարագրեալքն, հազիւ քանի մ'այր մարդ, տասը տարեկանէ վեր աղջիկ կամ նորահարս մնացած էին: Ուղեւորը կը պատմէին թէ արահետք լի էին դիակներով. Ուռհայի եւ Արաբ-Բունարի միջեւ, 25 միոն դծի նաեւ խճուխոյ վրայ 500է աւելի անթաղ դիակներ կը մնային: Ամսոյն 17ին ներքին գործոց նախարարէն հրաման եկած էր որ «Բողոքական Հայերը ճանձն ուր որ են, բայց 19ին ուրիշ հրաման մ'եկած էր թէ «ամէն Հայեր առանց զանազան-ճեան տարագրուելու են»: Մարտինէ կը տարագրուէին ամէն ազգ ու կրօն. «Ատորիք, կաթողիկէայք (Հայք) քաղաքացիք եւ Բողոքականք», եւ «Թերեւս նաեւ Հրեայք»: Բանաձեւն է «Թուրքիա՝ Իսլամիտներուն»: Լաւատեղեակ իրազէկները Հայոց «միջեւ 15 Օգոստոս ա՛բողական իրոստը կը համարին 500.000է վեր»: «Վնասուած հողաբաժինը կը պարունակէ նահանգներս Վանայ, Կարնոյ, Բաղէշի, Տիարպէքիբի, Մամուրէթ-ուլ-Աղեղե, Անկիւրիոյ եւ Սեբաստիոյ. ասոնց մէջ Հայերն արդէն գործնականին բնակիչը եղած են: Կը մնան Հալէպ ու Ատանա որ լրանայ, եւ հոս ալ շարժուած արագ դարգացում ունի» (Բրայս, էջ 549):

Միեւնոյնը կ'ըսէր Հալէպի դերմ. հիւպատոսը քանի մ'որ յառաջ գրելով. «Այս տեղոյ Հայերը ուրեւի՛թ մէջ (= Կարին եւն) փճացած Հայոց թիւը գոնէ երկու, հաւանօրէն ասի մը հարիւր-հազարաւոր հոգի կը հաշուեն: Ամենամեծ մասամբ արանց սպանութիւնն ո՛չ թէ քրդերը գործած են, այլ ոսթիկաները: Ծանօր նշաններ կան թէ այն ոճը (Methode) որպէս բնակները ճամբան վրայ սպանելու, պիտի գործադրուի նաեւ Հալէպի եւ Մարաշի գաւառներու մէջ: Ճեմալ փաշայի հրամաններն ասը նախատէ են. բայց Կոմիտէն ասոր ի կողմն կ'աշխատի: Բողոքական Հայերը պատերազմական նախարարէն ու ներքին գործոց նախարարէն հեռագրաւ կը խնայեն եւ որ իրենց ալ կաթողիկէայ Հայոց տրուած՝ միեւնոյն ինչպիսի-ն-ճեանը շնորհուի»: Ասոր կը կցէր Մարդաման ծանօթութիւնը թէ «առաջին պատեհութեան թալանաթիքով պիտի միջամտեմ բողոքական Հայոց համար» (12 Օգոստ. 1915, թ. 134):

Հոս յանկարծ մէջտեղ կ'ելլէ նախ ինդիր մը, որ պնտու հետեւ փաստաթղթերուս մէջ գրեթէ այլ եւս չի պակսիր, իբր թէ բացառութիւն մը կաթողիկէայ եւ բողոքական Հայոց համար, որ՝ եթէ իրօք պահուէր, միեւնոյն արաբական կէտ մը պիտի ըլլար: Միեւնոյն միջոցին կը շեշտուի երբեմն կարեւորագոյն կէտ մըն ալ, այն է՝ Ճեմալ փաշայի, Գ բանակի վերին հրամանատարին, որուն

իրաւասութեան ներքեւ էին Կիլիկիա եւ Հալէպի նահանգը, իբր թէ տուած հրամանը՝ կոտորածն արդիւելու: Այս կէտերը կ'արժէ քիչ մ'աւելի մանրամասն տեսնել, շարունակելով միանգամայն պատմութեան ընթացքը:

(Հարան-իստի) Է. Յ. Տ.



ԱՂԹԱՄԱՐԱՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՅ ԳԱԽԱԾԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՈՒՄԸ

ՅԱԶՈՐԳՈՒԹԻՒՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՅ

(Հարան-իստի-ն-վերջ)

45. Գարրիէլ Շիրոյեան:

Խաչատրոյ մահուան վրայ¹ Վանայ առաջնորդ Գարրիէլ եպիսկոպոս եկեղեցականաց եւ իշխանաց խորհրդակցութեամբ, Աղթամարայ կաթողիկոսութեան առ ժամանակեայ տեղակալ կը դնէ վանքի միաբաններէն նշանաւոր Խաչատուր վարդապետը²: Յուլիս 16ին ալ Աղթամարցիք եպիսկոպոսներով, վարդապետներով, քահանաներով եւ ժողովուրդք թախանձանաց թուղթ մը կը գրեն բաղմակնիք ստորագրութեամբ առ Պատրիարքն եւ Հոգեւոր ժողովը ի Կ. Պոլիս, խնդրելով որ իրենց կաթողիկոսութիւնը չբարձուի, այլ ըստ հինաւուրց սովորութեան՝ Հոգեւոր եւ Գերագոյն ժողովոց գիտութեամբ՝ ընտրուի արժանաւոր կաթողիկոս մը: Կը յայտնեն միանգամայն թէ անհրաժեշտ է Աղթամարայ համար կաթողիկոս մը դնելը երկրին եւ ժողովուրդեան բարւոյն եւ խաղաղութեան համար. հակառակ դէպքին կրնան մեծա-

¹ Խաչատուր կաթողիկոսի մահուան ետքը տեղի ունեցած խնդրոց մասին 1851էն մինչեւ 1876 երկարատեւ ատենաց եւ Մ. եպ. Իզմիրեանի Հայրապետութիւն Հայաստանեայց առաքելական Ս. Եկեղեցւոյ եւ Աղթամար ու Սիւ. Կ. Պոլիս 1882, էջ 310-424 եւ 1006-1068. Ասիէ օգտուելով երկար գրած է խնդրոյս վրայ նաեւ Հ. Ս. Էփրեկեանի ԲՁՄ. 1898, էջ 324-326 եւ 413-418: Կարեւոր տեղեկութիւններ կան նաեւ հետեւեալ տետրակին մէջ, որ անձանօթ մնացած է Իզմիրեանի եւ Էփրեկեանի. «Տեղադիր աղետախ անցից եւ անկարգութեանց տանն Աղթամարայ, գրեալ Յովսէփ վարդապետի Վանահօր նարեկայ վանից: Կ. Պոլիս 1873: Գրուած է «1866 Ապրիլ, Վան» եւ խաւրուած առ Գեորգ կաթողիկոս Տէլփածինի Տես եւ Յովհ. Վ. Բագրոււոյ գրութիւնը, զոր պիտի յիշատակենք զարմ: Հիմնուած այս գրութեան համար պիտի ջանանք համառօտիւ տալ Աղթամարայ վերջին երկու կաթողիկոսներու պատկերը:

² «Արաբ» 1897, էջ 53:

մեծ շիթութիւններ (կրօնափոխութիւն) ծագիլ, որոնց հետեւութիւնք վեասաբեր կ'ըլլան ազգին: Աղթամարցոց այս նամակը մեծ ազդեցութիւն կ'ընէ Հոգեւոր ժողովոյն վրայ, որ հակառակ իւր 1843 տարւոյ որոշման, նոյն 1851ի Յուլիս 28ին գումարման մէջ կարեւոր կը տեսնէ արժանաւոր եւ ազգասէր եպիսկոպոս մը Աղթամարայ կաթողիկոս ընտրել: Գերագոյն ժողովն ալ կ'ընդունի այս որոշումը: Աղթամարցիք ըստ յանձնարարութեան Գերագոյն ժողովոյ՝ կը ներկայացնեն կաթողիկոսական ընտրելեաց ցանկ մը, ուր եօթը հոգի նշանակուած էր, յորս առաջին տեղին կը բռնէր Վանայ առաջնորդն Գաբրիէլ եպիսկոպոս. եւ առանձին կերպով կը խնդրուի որ Գաբրիէլ կաթողիկոսանայ:

Ազգային ժողովոյն 1851 թուի Օգոստոս 7ի գումարման մէջ եղած որոշման համեմատ պաշտօնական գրով կը յայտարարուի Աղթամարցոց թէ Վանայ առաջնորդն Էջմիածին ձեռնադրուած ըլլալով՝ Աղթամարայ կաթողիկոսութեան իրաւունք չունի. նոյնը յատուկ թղթով մը կ'իմացուի նաեւ Գաբրիէլ եպիսկոպոսին: Բայց Աղթամարցիք այդ պաշտօնական յայտարարութեան հակառակ՝ ժողով գումարելով ի Վան, իրենց կաթողիկոս կ'ընտրեն ՂԳաբրիէլ եւ ապա կը խնդրեն ծողովէն, որ ըստ ըզձից եւ կամաց ժողովուրդեան՝ տնօրինէ խնդիրը: Ազգային ժողովն ալ նոյն տարւոյ Գեկտեմբեր 14ի նիստին մէջ՝ ընդդէմ իւր առաջին որոշման, արժանաւոր դատէ որ Աղթամարայ կաթողիկոսութիւնն իբրեւ առաջնորդութիւն կցորդելով Վանայ առաջնորդ Գաբրիէլ եպիսկոպոսի անուանը՝ խնդրագիր արուի եւ կայսերական հրովարտակ առնուի իբրեւ առաջնորդ Աղթամարայ, եւ այս մասին ծանուցուի նաեւ Էջմիածին:

Յակոբ պատրիարք ջանալով կատարել ժողովոյն որոշումն՝ խնդրագիր կու տայ բարձրագոյն Գուռը՝ Գաբրիէլ եպիսկոպոսի պաշտօնին քաղաքական հաստատութեան համար, եւ 1852, Յունուար 31ին այս նկատմամբ կը գրէ Էջմիածին Ներսէս Ե. Աշտարակեցոյ:

Բայց դեռ կաթողիկոսէն պատրիարքական թղթոյ պատասխանն չեկած՝ Կ. Պոլսոյ Հոգեւոր եւ Գերագոյն ժողովները միարան 1852, Յունիս 5ին Աղթամարայ կաթողիկոսի, միարան եպիսկոպոսաց, վարդապետաց, քահանայից եւ ժողովուրդոց համար զանազան կանոններ կ'որոշեն. մի եւ նոյն ժամանակ կը գրուի առ Գաբրիէլ, որ Աղթամարայ վիճակին կաթողիկոսական

օծումն ընդունի ի միթարութիւն ժողովուրդեան եւ յանդորրութիւն ազգին:

Կ. Պոլսոյ Պատրիարքը վերոյիշեալ կանոնները եւ Գաբրիէլ եպիսկոպոսի կաթողիկոսական օծման հրամանը զրկելէն վերջ՝ ի պատասխանի իւր գրոյն՝ կ'ընդունի Ներսէս Ե. կաթողիկոսի կնիքակը, գրուած Յունիս 16ին ի Տփղիս: Այդ կնիքակը խիստ յանդիմանական ազդարարութիւն էր Կ. Պոլսոյ ազգային գործիչներուն, որով վեր ի վար կը յեղաշրջուէին Հոգեւոր եւ Գերագոյն ժողովոց որոշումները:

Գաբրիէլ եպիսկոպոս Էջմիածնի հաւանութիւնն չընդունելով՝ 1853ին հրաժարականը կը ներկայացնէ Պատրիարքարան ի ձեռն Կրճիկեան Յակոբ աղայի. բայց չընդունուելով (Բիւզանդիոն, Թ. 1200) առանց կաթողիկոսական օծման, պարզ ընտրեալ կաթողիկոս կամ արքեպիսկոպոս անուամբ մինչեւ 1856 Սեպտեմբեր փոխանակաբար Աղթամար (1854) եւ Վան (1854—1856) տարտամ դրից մէջ մնալէ ետքը, ճարահատեալ կը սկսի վերստին միայն Վանայ առաջնորդական պաշտօնը յառաջ տանիլ, ուր եւ քիչ վերջը յանկարծամահ կը վախճանի (Բիւզ. անդ):

Հոգեւոր եւ Գերագոյն ժողովները Գաբրիէլին փոխարէն Աղթամարայ եւ անոր վիճակաց առաջնորդ կը կարգեն Եղեսացի Յակոբ եպիսկոպոսը, որուն պաշտօնավարութիւնն շատ կարճ տեւելով՝ Աղթամար կը մնայ ոչ միայն առանց կաթողիկոսի, այլ եւ անառաջնորդ: Այն ժամանակ սուրբ Խաչի միաբաններու խորհրդով վանքի կառավարութիւնը դարձեալ կ'անցնի Խաչատուր վարդապետի ձեռքը: Այնուհետեւ մինչեւ Ներսէս Աշտարակեցոյ մահը ոչ Աղթամարցիք խնդիր յարուցած են իրենց կաթողիկոսութեան համար եւ ոչ ալ Կ. Պոլսոյ ազգային կրկին ժողովներն որոշում մ'ըրած են այս նկատմամբ: Ներսիսի մահէն (26 Սեպտ. 1857) ետքը կը սկսի միւսանգամ արծարծիլ Աղթամարայ կաթողիկոսական խնդիրը: Յետ այլ եւ այլ բանակցութեանց եւ խորհրդոց՝ Կ. Պոլսոյ Գերագոյն ժողովը կ'որոշէ Ազրիանուպոլսեցի Սարգիս եպիսկոպոսն, որ նոյն ատեն Մոլտաւիա-Վալաքիա կը գտնուէր հոգեւոր այցելուի պաշտօնով, ընտրել Աղթամարայ կաթողիկոս: Անոր որոշումն կը հաստատէ նաեւ Հոգեւոր ժողովը. բայց Սարգիս եպիսկոպոս անձնական տկարութիւնք պատճառ բերելով՝ կը հրաժարի իրեն եղած առաջարկէն: Ասոր վրայ Գերագոյն ժողովը կ'առաջարկէ կաթողի-

կոստանթնուլի Ռուսոսթոյի առաջնորդ Թափէոս եպիսկոպոսը զոր շնորհունելով Հոգեւոր ժողովը՝ 1858 Փետր. 4ի նիստի մէջ կ'որոշեն որ Աղթամարայ կաթողիկոս ընտրուի Պետրոս եպ. Պիւլպիւլի: Նոյն տարւոյ Մարտ 14ի նիստին մէջ այս որոշումն վերահաստատելէ ետքը՝ առանձին Պայմանագիր մ'ալ կը պատրաստեն, ուր կը ճշգրտին կաթողիկոսին իրաւունքները: Մարտ 17ին կը ստորագրեն պայմանագրոյս Աղթամարցիք:

46. Պետրոս Պիւլպիւլ (1858—1864):

Այսպէս Աղթամարցիք կաթողիկոսի օժման մասին Պատրիարքարանի հաւանութիւնն ընդունելով՝ յետ ծանր շփոթութեանց 1858, Յունիս 24ին կը ձեռնադրեն զՊետրոս Պիւլպիւլ, թէեւ յանձնարարուած էր իրենց՝ օժումն յետ օժման ընդհանուր Հայոց կաթողիկոսի տալ: Ձեռնադրիչն էր Թորոս եպիսկոպոս Մակաբայեցւոց վանքէն:

Պետրոս Պիւլպիւլ ձեռնադրուելէն յառաջ իւր նախնաձորդին՝ Յակոբ Եղեսացւոյ հետ հարկ էր մրցութիւն մ'ի գլուխ հանել: Յաղթանակն տարաւ ինքը՝ շնորհիւ Աղթամարայ իրեն կուսակից միաբանից՝ Խաչատուր, Ղազար եւ Յակոբ Վարդապետաց, զորոնք ի վարձ իրենց այս աշխատութեան, յետ օժման կը ձեռնադրէ եպիսկոպոս:

Պետրոս Պիւլպիւլի ձեռնադրութեան եւ օժման միջոցին տեղի ունեցած անկարգութիւնները 1858 Օգոստոս 2 թուականաւ Վանէն Կ. Պոլիս հասած նամակ մը, զոր ի մէջ բերած է Իզմիրլեան՝ այսպէս կը նկարագրէ.

1858 Օգոստ. 2 ի Վան

«Երբ որ ասոնց (Աղթամարցւոց) վարդապետները (Ղազար եւ Գրիգոր) Կ. Պոլսէն գարձան ու եկան հոս (ի Վան), իրենց կաթողիկոսութեան ֆէրմանն ու կոնդակը բերին (ի Վան) քաղաք, եւ կարդալ տուին ի ներկայութեան աղբիս եւ երկուց ժողովոց եւ ստիպեցին ազգին եւ Պոլոս... Հայր սուրբին (Լիմ անպատի այժմեան Վանահայր) հրաման տալ Մարգար Եպիսկոպոսին որ գայ օժէ զՊիւլպիւլն կաթողիկոս, բայց ժողովը պատասխան տուաւ թէ՛ «այս կոնդակաւ Պատրիարքն բացարձակ հրաման չէ տուած օժելու զՊիւլպիւլն, ապա թէուութեամբ, եւ մենք չեմք կրնար Մարգար Եպիսկոպոսին հրաման տալ երթալ օժելու մինչեւ Պոլսէն

բացարձակ հրաման չգայ», այս պատասխանին վրայ վարդապետները ելան դնացին (յԱղթամար) բայց խոժոռեալ: Այս տեսածին պէս Եղեսեան (Յակոբ Եպիսկոպոս) ելաւ գնաց յԱղթամար, ուր եւ կը քաջալերէ զմիաբանութիւնն որ առանց կրկին հարցանելոյ Պոլսոյ ատենին (ժողովոց)՝ օժեն իւրեանց կաթողիկոսը, բայց Պիւլպիւլն կ'ընդդիմանայ միաբանութեան ըսելով թէ՛ «մինչեւ Վանէն հրաման չգայ ինձի, ես չպիտի օժուիմ», այն ատեն միաբանութիւնն հանդերձ հոն գտնուող ուսմիկ ժողովրդովք կը բռնանան Պիւլպիւլին վրայ ու բռնի... կը մտցնեն ներս (յԱղթամար)... երբ կը տեսնայ Եղեսեան որ օժուելու զիջում չընէր Պիւլպիւլ՝ կը յորդորէ միաբանութիւնը որ ինք լինի կաթողիկոս. միաբանութիւնն ալ կստիպէ զՊիւլպիւլն որ եթէ ինքը չըլլար կաթողիկոս՝ իրեն տեղ Եղեսեանը օժէ, նա ալ կը պատասխանէ թէ՛ կ'օժեմ բայց երբ որ Պատրիարքէն հրաման բերել տայ... Վերջապէս Ողմեցիք սրով կըսպառնան Պիւլպիւլին ու կըսեն. «Եթէ դու չես լինիր կաթողիկոս՝ Եղեսեանն օժէ, կամ թէ դուն եղիր՝ Եղեսեանը քեզի օժէ», Պիւլպիւլ կամայ ակամայ խօսք կուտայ զԵղեսեան օժելու. այս բանիս վրայ Հայոց ձորեցիք, Չուրստանցիք... բողոք կը բառնան ամբոխօք թէ՛ «Այս մարդ Եղեսեան... է... է ինչպէս մեզի կաթողիկոս կրնայ ըլլալ», ուստի եւ Պիւլպիւլը կը յորդորեն որ Եղեսեանէն օժուի, երբ Պիւլպիւլ յակամայից բռնադատեալ խօսք կուտայ կաթողիկոսական օժումն ընդունելու, յայնժամ Եղեսեան կը ժխտէ իր խօսքը եւ կըսէ. «Ես հիւր եկած եմ հոս՝ չեմ կրնար օժէր», իսկ երբ կը բռնանան, կըսէ թէ՛ «Մէկ Եպիսկոպոս չկրնար կաթողիկոս օժէր, հրաման չկայ», այն ատեն Պիւլպիւլն... կսկսի նախատել զԵղեսեան եւ ըսել թէ՛ «Երբոր դու օժուէիր մէկ Եպիսկոպոսով հրաման կար՝ ինձի չկայ, ուստի ասոր (Եղեսեանը) կառնուն ձեռք որ մինչեւ ցմահ զարնեն, բայց մահտեսի Յոհան եւ մահտեսի Ատոմ հազիւ հազ ամբոխին ձեռքէն կը թափեն ու կը փակցնեն զԵղեսեան... որ քանի մը օրէն յետոյ չուեց դէպի Պոլիս... Հինգշաբթի օր մը որ Յունիս 24 էր, Պիւլպիւլ մէկ Եպիսկոպոսով օժուեցաւ կաթողիկոս, եւ նոյն շաբաթ օրն Յունիս 26 Հիզանի Յակոբ վարդապետ, կարճահասակ Խաչատուր վարդապետ ու զրագիր Ղազար վարդապետ եպիսկոպոս ըրաւ...»:

Պետրոս Պիւլպիւլ կը ներկայացուի երկայն հասակ, ջղուտ, թխտաբար եւ ահարկու արտաք-

նով, վարուք սակայն օրինակելի անձ մը չէր. բայց գործունեայ էր: Յովսէփ վարդապետ կը գրէ իւր Տեղեկագրին մէջ (էջ 8).

«Պետրոս այս տանէր ըստ բաւականին զկառավարութիւն Աղթամարայ եւ ժողովրդեան. շատ բարբարոսք դողային ի նմանէ. շատ եւս այն էր զի հարուածս եւ դատաստանս կրէին ի ձեռաց նորին. առնէր խնամս աղքատաց, շէն պահէր զՏունն, եւ անփառասէր որ էր եւ խոշորակեաց. սակայն ի բանս եւ յիրս կարի ճարտար. ունել ունէր եւ պակասութիւնս, այո՛, զոր ոչ կարեմք արդարացուցանել: Այլ զսա չկարացին ընկճել՝ ոչ ձեռք եւ սպառնալիք ասարկու քրդաց մեծամեծաց, ոչ դեղ մահու՝ արուցեալ նմա յոստան, զոր եւ թափեաց անդրէն, ոչ այնչափ վշտակուածիւնք եւ արսորանք եւ տուգանք եւ պէս պէս տանջանք, զորս յառաջագոյն կրեալ էր. սակայն ընկճեցաւ եւ եթ ի հարազատէն իւրմէ խաչատուրէ, որ ինքեան իսկ էր ձեռնասուն, եւ զամենայն վերակացութիւն կառավարութեան նմա հաւատացեալ:»

Յիշեալ խաչատուր եպիսկոպոս Պետրոս կաթողիկոսի գլխաւոր աջակիցներէն մէկն էր. կաթողիկոսն զինքը իւր գանձապահն եւ գործակալն կարգած էր: խաչատուր եթեր տարի այս պաշտօնը վարելէ ետքը, — երբ աւելի իւր գանձարանը ճոխացնելու մտադիր կ'ըլլայ, — ի վեր կը հանէ իւր սրտին խորհուրդը՝ կաթողիկոսն տապալել եւ ինքն գրաւել աթոռը: Իրեն կուսակիցներ ունէր կաթողիկոսին անհամակիր միաբաններ, որոնց թուին վրայ կը յաւելու կաշառքով աշխարհականներ ալ: Ասոնց մասնակցութեամբ 1864 Սեպտ. 10ին Նարեկայ վանքին մէջ ժողով մը կը գումարուի, ուր ներկայ կ'ըլլան նաեւ Ղազար եւ Յակոբ եպիսկոպոսները, եւ կը սահմանուի վար առնուլ զՊետրոս եւ օծել զխաչատուր կաթողիկոս: Որոշումն ի գլուխ հանելու յարմարագոյն ժամանակն կը համարուի Սեպտեմբեր 24, երբ Պետրոս Պիւլպիւ Ախվանց գիւղը կը գտնուէր, կզդէն դուրս: Պետրոս կաթողիկոս կ'իմանայ անոնց խորհուրդը. ի գերեւ հանելու համար դաւը, կը փութայ անոնցմէ յառաջ անցնիլ Աղթամար. բայց հազիւ թէ ոտքը նաւ կը դնէ ձերունի կաթողիկոսն՝ յետո կը մղուի խաչատուր կուսակիցներէն եւ ջուր կ'իյնայ. իսկ խաչատուրեանք կ'աճապարեն կզդին:

կաթողիկոսն մեծ ճգամը ինք զինքը ցամաք հանելով՝ զուր կը սպասէ ամբողջ գիշերը կզդէն Միաբաններու օգնութեան յուսահա-

տած առտու Փշավանց գիւղը կ'երթայ եւ հոն «յախոռի Նէթոյեան Մանուկին երթեալ ընկողմանէր¹»: Այն ինչ կը պատրաստուէր վան երթալու՝ այս անիրաւութեան դէմ բողոքելու համար, երկու օր վերջ՝ Սեպտ. 28ին «ի վերջին գիշերին երկուց աւուրցն սպանաւ յանկողնի, յախոռն Նէթոյեան Մանուկին ի Փշավանց գիւղ» խաչատուրի հաւատարիմ սպասաւորի՝ Եւսուֆ անուն քիւրդ աւազակի ատրճանակի հարուածներով:

Հանգուցելոյն մարմինը կը տարուի կզդին եւ «առանց բանի աղօթից եւ կարգի կատարելոյ» եգին ի հող տապանի, զոր ինքն իսկ էր պատրաստեալ ի կենդանութեան իւրում²: «վան զի, կը գրէ Յովսէփ վարդապետ, սովորութիւն է կաթողիկոսացն Աղթամարայ պատրասել վաղագոյն զգերեզմանս, գոգցես գիտելով թէ մօտ է ինքեանց մահ յետ կաթողիկոսանալոյն, զի մինն ի միւսմէն տեսեալ ուսանի զիւրն»: կաթողիկոսին արկածալից մահն երկար քննութեան կ'ենթարկուի ի վան եւ ի Կ. Պոլիս:

47. Խաչատուր Եիրոյեան (1864—1895):

Մինչդեռ Պետրոս ձերունի կաթողիկոսն ծովափին վրայ օրհասի մատնուած էր, խաչատուր եպիսկոպոս Եիրոյեան Բողոնիսցի իւր համաժիտ եպիսկոպոսներով կը հասնի Աղթամար, ուր Միաբաններու հաւանութեամբ հետեւեալ օրը վարագայ խաչի տօնին կ'օծուի կաթողիկոս³ (1864, Սեպտ. 25):

1 Տեղեկագիր, էջ 17:
2 Տեղեկագիր, էջ 17—18:
3 խաչատուր կաթողիկոսի կենսագրութիւնը տուած է Յովհ. Ա. Բագուշի, հրատարակուած «Արքայ» թերթի մէջ, 1897, Բ. գիրք, էջ 51—61, «Մի երես Աղթամարայ կաթողիկոսութեան պատմութիւնից եւ հանգուցեալ Տ. խաչատուր կաթողիկոսի գահ բարձրանալը», ուր կայ նաեւ խաչատուրի լուսանկարը առանձին եւ խաչերացի տօնին տօնախմբութեան ժամանակ եկեղեցական հանդերձարման մէջ: Յովսէփ Ա. 1866ին իւր Տեղագրին մէջ անոր կենաց պատկերը գծած է հետեւեալ խօսքերով. «Սա յառաջագոյն ի մանկութեան իւրում եկեալ Աղթամար ծառայեր յոստ Պետրոս Պիւլպիւն եւ ինքն իսկ էր ի Գաւաշու (որ է հին Ուշուսիք), ի գեղջէն Բողոնիս, մօտ Աղթամար (որդի շէրոյ անուն Նետտորական ատուրոյ մը, ըստ Բագուշի վարդապետի, «Արքայ», էջ 52). ապա ի դիպել տարագրել Պետրոս Պիւլպիւն Աղթամարայ, իոյս տայ եւ խաչատուրն ի Կոստան անապատն. ուստի եւ յետ աւուրց՝ երեք միաբանք աշխարհակալք Կոստայ . . . տեսալ ընդ իւրեանս զայս պատանին նորահաս մատաղ՝ զխաչատուրն, զիմեն ի Ս. Էջմիածին . . . Նազուլիսան անուանեալ վարդապետ ոմն Ս. Էջմիածնի . . . կացուցանի տեսուլ Ս. Հովսէփիմեանց վանից, եւ խաչատուրն ծա-

Պետրոս Պիլպիւրի եղբրական մահն եւ խաչատրոյ անհրաման ձեռնադրութիւնը երկար խնդրոյ նիւթ կ'ըլլայ: Սպանման պարագաներն քննել տալով Բարձրագոյն դուռը՝ վանայ կառավարութենէն առ ինքն հասած յայտագրոյն վրայ 1865 Յունիս 7 թուական պաշտօնագրով մը Ազգային Պատրիարքարանին ծանուցած է թէ՛ «որչափ որ Տ. Պետրոս կաթողիկոսն սպաննողները Եւսուֆ եւ Շահին անուն երկու փախստական քիւրտերն են կ'ըսուի, այսու ամենայնիւ Տ. խաչատուր սրբազանն ալ ուրիշ միաբանից հետ կ'երեւի թէ մեծ մասնակցութիւն ունեցած է գործոյն մէջ¹»: Տարի մը ետքը՝ 1866, Յունիս 12ին Ազգ. Պատրիարքարանի վիճակային Եկեղեցական ժողովը հետեւեալ վճիռը տուած է այս մասին. «Վիճակային Եկեղեցական ժողովս տեղեկանալով եթէ խաչատուր եպիսկոպոս Աղթամարայ հանգուցեալ Պետրոս կաթողիկոսին կենդանութեան ատեն ինքզինքը անոր տեղ կաթողիկոս օծել տուեր է, անվաւեր վճռեց անոր կաթողիկոսութիւնը²»: Նոյն ժողովը մի եւ նոյն ժամանակ նոր ընտրութեան համար եռանուն ցանկ մը կը պատրաստէ: Այս հիման վրայ Ազգ. ժողովը 1866 Յունիս 22ի նիստին մէջ թափուր կը հրատարակէ զԱղթամար. եւ 1866 Հոկտեմբեր ամսոյ վերջերը Պատրիարքական խառն ժողովը Աղթամարայ վանուց կաթողիկոսական տեղապահ կը կարգէ³: Նոյն տարուոյ Նոյեմբերի 14ին ալ

կ'որոշէ որ խաչատուր գայ Կ. Պոլիս ի դատ¹: Բայց խաչատուր Կ. Պոլիս կը հասնի հազիւ 1868 Հոկտ. 12ին: Քննութիւնը օր աւուր կը կնճռուին. միւս կողմանէ Աղթամարցիք անգագար դիմումներով եւ սպառնալիքներով կը պահանջեն խաչատրոյ հաստատութիւնը: 1875 Դեկտ. 4ին Եկեղեցական վիճակային ժողովը խնդրոյն վերջ տալու համար բաւական կը համարի խաչատրոյ երգմամբ խոստովանութիւնն լսել իւր սպանման մասնակցութեան նկատմամբ. որուն արդիւնքի վրայ կը կայացնէ որոշումն. «Համագումար ժողովս կը վճռէ թէ՛ խաչատուր կաթողիկոս իւր նախորդին՝ այս ինքն Պետրոս կաթողիկոսի սպանման ոճրոյն մէջ Բ. Գրան ժամանակաւ՝ յարուցած կասկածէն ազատ եւ անապարտ է Ազգային Եկեղեցւոյ եւ խղճի առջեւ: Ուստի Ամենապատիւ խաչատուր Սրբազան... օրինաւոր կաթողիկոս է Տանն Աղթամարայ²»: Այս վճռէն ետքն ալ կ'ըլլան ինչ ինչ խնդիրներ Ազգային ժողովոյն կողմանէ: Բայց ամենէն վերջը կը հաստատուի վերոյիշեալ վճիռը. եւ խաչատուր կաթողիկոս կը մեկնի Կ. Պոլսէն դէպ ի պաշտօնավայրն 1876 Հոկտ. 20ին, զարդարուած կուրծքը ՄԼՃիտիլէ առաջին կարգի պատուանշանով: Ըստ տեղեկագրին Երեմիա եպիսկոպոս Տէր-Սարգսեանի, ուղղուած առ Գէորգ կաթողիկոս Էջմիածնի, «մինչեւ որ խաչատուր կաթողիկոս իրեն վերագրուած յանցանքը կը քաւէ՝ 1500 ոսկիի կը նստի³»:

խաչատրոյ կաթողիկոսութեան այս տխուր սկզբնաւորութիւնը պատկերն է միեւնոյն ժամանակ անոր յետագայ գործունէութեան: Առանց մասնաւոր ուսումնական ընթացք մը կատարած ըլլալու՝ յեցած էր միայն բնատուր ճարտարամտութեան վրայ, խորամանկ, լաւ տեղեակ ժամանակակից քաղաքական պարագաներուն՝ գործեց աւելի անձին շահերուն համար, քան իւր զգեցած բարձր պաշտօնէն պահանջուած պարտուց համապատասխանելով՝ ժողովրդեան բարօրութեան նայեցաւ, թէեւ «եթէ կամք ունենար՝ իւր բնածին ընդունակութիւններով իւր ազգին կարող էր մեծամեծ ծառայու-

ապելլի ի պէտս երթայ ընդ Նազուխանին. յետ ժամանակաց վախճանի Նազուխանն եւ դու մարք զրամոց նորին մասնեն ի ծոց խաչատուրին: Նոյնպէս յաջողի կրկին ծառայել խաչատուրին Յովհաննէս եպիսկոպոսի ուսման. եւ ի մեռանել եպիսկոպոսին՝ մեծ մասն հարտութեանց նորին թաղուցանէ խաչատուրն ի ծոց իւր...: Յանցանել աւուրց անցանէ խաչատուրն ի Ս. Էջմիածնայ եւ դայ... յԱղթամար. ձեռնադրի վարդապետ ի Մարգար եպիսկոպոսէն Հիզանու. Յովսէփ վրդ. Տեղագիր. էջ 9: Կ'ըսուի թէ Յովսէփ Ա. Ստրեխեան դրած է խաչատրոյ ընդարձակ կենսագրութիւնը՝ բայց լստ քմաց կաթողիկոսին, որով վաստակի չի կրնար համարուիլ (Հմմտ. Արեւելք 1896):

¹ Իզմիրլեան, էջ 1012-1013:
² Անդ, էջ 1035:
³ Աւիմ՝ աչացս առջեւ Յովսէփ եպիսկոպոսի մէկ ինքնազիր նամակն գրուած 1867, Սեպտ. 17ին յԱղթամար, Հասցեակիրն է «Քրիստոսազօր եւ Մեծահասակ» վեճմաշար... Բէյ, մը, որ հաւանօրէն կ'ապրէր Կ. Պոլիս: Հոս անկարելի լով խաչատրոյ անուղղայ գործերը՝ կը յաւելու. «Եւ սնն ի նորին շարաննի խորհրդակցէն առաքեալ է պար զմարտը լսելիք ձեռնակաթա թիւնոք նողկակեցուցանէ. մէջ թողեալ զարդարն եւ զիրան զուան քարոզէ, զի՛ կայր գորս ընդ ստութեան. պատճառն արդարութեամբ ստեմ, հանապաղ խորհրդակցից է դա որ է Յակոբ եպիսկոպոս. շիտիւր գորս է, նորս յանդկիւր յայնպիսի եղբանագործութիւն, յավերակս դարձուցիւզուս, ըր Աթոսայ՝

... «Արդ արտասխառն լայնիւ ատուսս ստեմ... որորմէ մեծի եւ որորմէ օտան, կրկին սիրով հայեաջիք եւ քայքայ նոք իմեզմէս՝ ողբօքի Ազիւս՝ որ է յիստանօրինաց»... «Փշալեցի Յակոբ վարդապետ ի զիմաց ազքատիկ Աթոսոյս առաքեցաք առ Ազգայնամութիւնդ»:

¹ Անդ, էջ 1016-1017:
² Անդ, էջ 1040:
³ Բիւզանդիսն, Թ. 1203:

Թիւններ մատուցանել¹։ Իւր սխալը իմացաւ նա շատ ուշ՝ երբ 95 Թուականի սարսափելի դիպաց ենթարկուեցաւ նաեւ Վասպուրական²։

Լեւոնեան³ անոր գործերուն վրայ խօսելով կը գրէ թէ իւր թեմին մէջ շատ եկեղեցիներու շինութեան պատճառ եղած է՝ ի հիմանց շինելով կամ նորոգելով քայքայած եկեղեցիներ։ Աղթամարայ կղզւոյն մէջ եւ անկէ դուրս շատ մը շէնքեր ալ շինած է, որոնց մէջ նշանաւոր է Ախվանց՝ ծովեզերեայ երկյարկանի ու զուարճալի վեհարանը եւ առնթեր դպրոց մը։ Վեհարանի դռան ճակատին կայ անթուական արձանագրութիւնս։

«Վեհարանս եւ դպրոցս նոր հիմանց կանգնեալ ձօնեմ բազմակարօտ իմ ազգին, Ի կայսրութեան ինքնակալին օսմանեան Համիտ երկրորդ վեհապետին յաղթական. Թէպէտ եռանդ սիրոյս վաղուց ստիպէր, Բայց զբազմունք իմ հոծ գործով ոչ ներքերքան զամեն ինչ նուիրական էր հոգւոյս, Ընդ շինութեանց զբարոյական առեալ Լոյս, Ուսումնասէր մանկամբ Հայոց ջանալ միշտ, Զիմ սգակիր ժողովրդեան ջնջել վիշտ. Տէր Խաչատուր կաթուղիկոս Ռշտունցի, Չեր աղօթից կարօտ ծառայ Յիսուսի⁴։»

Ասոր ամէնէն աւելի գնահատելի գործն եղած է Աղթամարայ վանուց մէջ շինել տուած Թանգարանը, որուն մէջ հաւաքած է վանքին ի հնուց անտի մնացած շատ մը թանկագին ձեռագիրները, նոյնպէս այլ եւ այլ եկեղեցիներու մէջ կամ անհատականաց քով պահուած ձեռագիրները։

1895ին անրուժելի հիւանդութեան մը բռնուած՝ Վան կը տարուի, ուր բաւական ատեն բժիշկներէ խնամուելով, բայց չապաքինելով՝ նոյն տարին Դեկտեմբեր 22ին կը վախճանի։ Մահկանացուն Աղթամար փոխադրուելով կը թաղուի իր կենդանութեան պատրաստել տուած փառաւոր շիրմին մէջ, որ հետեւեալ ոտանաւոր տապանագիրը կը կրէ⁵։

1 Արարս, էջ 54։
2 Հմմտ. առ այս Խաչատուր 1895, Դեկտ. 19 թուականի տեղեկագիրն առ Մատթ, Իզմիրեան պատրիարք, հրատ. ԱՐՄՏ. 1896, Մայիս, էջ 245-249։
3 Բիւզանդիոն, Թ. 1203։
4 Ազգագր. Հանդ., Ի, էջ 208-209։
5 Բիւզանդիոն, Թ. 1204 (պակաս տողերով) եւ Ազգ. Հանդ., Ի, էջ 212 (սխալ ընթերցումներով)։

Խաւար շիրմիս իմ, սիրուն այցելու, Ասել քեզ հոգերս, ո՞հ չունիմ լեղու... Չուտո ի գահ տունս բեկեալ նիղակաց Ազգիս դառն ցաւոց հեծութեան ի բոց Տոչորեալ հայրապետն եմ Ռշտունի, Որ Խաչատուր անձս Խաչին զօհեցի. Իհետեալ շինութեանց փունջս զանազան Բամեալ խաչս եւ աջս հինս ի Թանգարան, Կաթոսայ սուրբ Իւղոյն՝ աղանին օժման, Աւետարանս, Թանգ շուրջառ, գաւազան, Թողեալ յիշատակ նուէր տաճարիս. Ունէի դեռ նոր գործոց տենչն ի յիս, Ի արդարեւ Բ. Համիդ վեհ Սուլթան Ղօղեաց զիս ի փառս յառաջինս նշան, Ի մեծ պարծանքս գահիս Արծրունեան, Կեանքս, խիղճս եւ հոգիս այլ սոքօք չցան Ու հողմովք ժանդից հառաչքս ոչ շիջան. Սէրս, յոյս՝ ի Յիսուս, բաժինս՝ այս տապան։
Օծեալ 1864 Սեպտ. 12.
Վախճանեալ 1895 Դեկտ. 22 ի Վան։

Խաչատուրոյ մահուընէն ի վեր թափուր կը մնայ կաթողիկոսական Աթոռը։ Ի սկզբան յանձնուեցաւ կառավարութիւնն Վանայ երեքնի առաջնորդական տեղապահ Մարգարեան Արսէն Վարդապետի՝ կաթողիկոսական փոխանորդի տիտղոսով։ Այնուհետեւ անցաւ Կ. Պոլսոյ Պատրիարքարանի վերին հսկողութեան ներքեւ կազմուած Տնօրէն խորհուրդի մը, որ տեղապահի մը նախագահութեամբ կը վարէ գործերը (Հմմտ. վերը Հ. Ա. 1916, էջ 148)։

Այսպէս չարաչար եղաւ կործանումն շինուածքի մը, որուն հիմերն գրուած էին աւաղի վրայ։ Թէեւ կրցաւ Աղթամարայ կաթողիկոսարանը 782 տարուան կեանք մը վայելել, բայց մեծ ոգորմամբ, միշտ ահի եւ երկիւղի մէջ։ Բնականաբար այսպիսի շինուածքի մը մէջ չէր կրնար կեանքն երջանկաբեր ըլլալ, տեսնել ցանկալի օրեր, պայծառանալ յառաջագիմութեամբ։

Կաթողիկոսութիւնն անգոստին ի ծննդոց ծանրաբեռնուած նըզվքիս տակ՝ չվայելեց ընդհանուր հայասեռ ժողովրդեան համակրութիւնն եւ սէրը, եւ միշտ խորթ նկատուեցաւ։ Կենսունակութիւն կը պակսէր իրեն, նման անգամի մը, որ զընկուած ամբողջական մարմնոյ հետ երակներու միջնորդութեամբ թարմ արեան անարգել խաղացքէն՝ տակաւ տակաւ կը հիւժի, կը տկարանայ, եւ ի վերջոյ կը տարրալուծուի կամ կը գոսանայ՝ ի վնաս իրեն եւ ամբողջ կազմուած

քին: Այնչ փոփոխութիւն յառաջ բերաւ այս հիւանդագին դրութեան վրայ Զաքարիայի բախտախնդիր օգափոխութիւնն Էջմիածին եւ կաթողիկոսական աթոռին կարճատեւ վայելումը:

Արտաքին աննպաստ հանգամանքներն աւելի վատթարացուցին դրութիւնը: Մեկուսացած վասպուրականի լեռնապատ մութ անկիւն մը, շրջապատուած քիւրտ վաչկատուն, անհամբոյր եւ այլադին ցեղերէ՝ ենթարկուած մնաց անգաղար հարկապահանջութեանց, զրկմանց եւ հալածանաց: Փոխանակ շրջակայ վայրագ ցեղերու վրայ ազդելու բարոյապէս՝ ինքն անաղտուացաւ անոնց ազդեցութեան տակ: Բարեկարգական օրէնքներն տակաւ տակաւ քայքայեցան. տգիտութիւնն սկսաւ շահագրգռել իւր սարսափելի իրականութեամբ: Ոճիրներ կը ներկայանան պատմութեան ատենին առջեւ, մանաւանդ վերջին հարիւրամէին, որոնք իրենց մեկնութիւնն միայն բարբարոս շրջակայքէն կէնան ընդունիլ:

Չենք ուզեր այսու սակայն ժխտել, թէ Աղթամար իւր իբր 800 ամեայ կենաց մէջ չվայելեց պայծառ դարուններ ալ: Զաքարեանց եւ Գրիգորիսեանց շրջանն (1300—1600) ամենափայլուն ժամանակն եղաւ այս կողմանց, երբ գրչութեան արուեստն մեծ խանդով մշակուեցաւ վանքերու մէջ, ինչպէս մեծ թուով ձեռագիրներ օրինակուած Աղթամարայ թեմին մէջ կը վիպայեն. Գանիէլ Աղթամարցի, Թովմա Մինասեց, Հայրապետ արեղայ... համբաւուող գրիչներ հանդիսացան այս շրջանին. բայց Աղթամարայ անունն հոչակեց մանաւանդ Գրիգորիս Աղթամարցի իւր անմահ բանաստեղծութիւններով, որոնք շուտով հասարակաց ստացուածք եղան. եւ Զաքարիա Գնունեցի, իրմէ յառաջ Յովհաննէս Արճիշեցի, Մխիթար Մեծօրիցի, նոյն իսկ Գրիգոր Խլաթեցի եւ ուրիշներ Աղթամարայ շրջանակին կը վերաբերին: Բայց ժՁ դարու խոնարհելուն հետ մար կը մտնեն այս անուններն ալ եւ այնուհետեւ արեւելեան խաւար գիշերներն կը յաջորդեն անվերջ՝ վթութեան թանձր քողին տակ անհետացնելով ամէն նշմար անցեալ արեգակնայից օրերուն:

Այսպիսի կացութեան մէջ Էջմիածնի եւ Կ. Պոլսոյ օրինաւոր իշխանութիւնք կատարեալ իրաւանց մէջ էին միջամտելու Աղթամարայ գործերուն մէջ եւ չափ եւ սահման գծելու: Անարգար չէր նոյն իսկ կաթողիկոսական աթոռոյն ի սպառ բարձման սպառնալիքն եւ գործադրութիւնը, քանի որ իշխանութեամբ կը զեղ-

ծանէին միայն կաթողիկոսները՝ դադրած օդատակար գործունէութենէ: Ի՞նչ տարակոյս թէ տեղապահ մը կամ պարզ առաջնորդ մը՝ ընտրուած օրինաւոր իշխանութենէ եւ հմուտ ժողովուրդեան պէտքերուն՝ աւելի շահաւէտ պիտի գործէր ի նպաստ ժողովուրդեան հոգեւոր զարգացման, ինչպէս ի վերջոյ ստիպեցին պարագայք զայս արդեամբք ի գլուխ հանել:

Աղթամարայ կաթողիկոսութիւնն — ինչպէս պատմութեանս ընթացքն ցուցուց — աւելորդ էր անդէն ի սկզբնաւորութեան, աւելորդ նկատուեցաւ յընթացս դարուց, աւելորդ երեւցաւ նաեւ ներկայիս. ուստի եւ ցաւ չի պատճառեր անոր դադարումը:

Հ. Ն. ԱՊՈՍՏՆԱՆ



Մ Ա Ց Ե Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի կամակերպւոյ կամ Դարամտոցոյ: Մէկ նմանատիպ պատկերով, Յոսաշարանով եւ Յաւելուածներով: Հրատարակեց Մեսրոպ վարդապետ Նշանեան: Երուսաղէմ, տպ. Առաք. Աթոռոյ Ս. Յակոբեանց, 1915: ՏՊ, էջ 29+667: Գլխն՝ 15 դշ.:

Երբ խօսքն ժէ դարու առաջին քառուրդին Կ. Պոլսոյ եւ շրջակայից հայ դաղթակաւութեանց վրայ կ'ըլլար, յաճախ հրապարակ կ'ըլլէր Գրիգոր կամակերպւոյ անունն եւ անոր ժամանակագրութիւնը կը յիշատակուէր. ուսկից մերթ ընդ մերթ հատուածներ ալ յառաջ կը բերուէր: Ամբողջական երկը սակայն կը հանգչէր ձեռագիր Երուսաղէմի Մատենադարանին մէջ: Որովհետեւ կամակերպի իւր ժամանակագրութիւնը գրած էր մանրապատում իբրեւ դիպաց ակնատես, այս պատճառաւ ալ ժէ դարու առաջին քառուրդին պատմական լուսաբանութեան համար անհրաժեշտ նկատուած էր այն եւ բանասէրք ակնկառոյց կը սպասէին անոր ամբողջական հրատարակութեան:

Այսօր ունինք զայն մաքուր տպագրութեամբ մեր առջեւ: Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանուց բանասէր Մատենադարանապետին կը պարտինք այս նուէրը, որ կից Առաքել Գաւրի-ժեպուցի եւ Զաքարիա Սարկաւազի պատմագրութեանց՝ անգնահատելի աղբիւր մը կը հանդիսանայ ժէ դարու հայ կեանքի ուսումնասիրութեան համար: